

**ԻՄԱՍՏԱՌԻՐԱԿԱՆ**

Ս. Է. ՌԻԱՅԹԵՔԸՐ



Տնտեսիկներ Տիկզբեի Մասիք  
 և  
 Փասեք Աստուծոյ Գոյութեան

Գ Լ Ո Ւ Խ Ժ Բ.

ՍԿԶԲՆԵԿԱՆ  
 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ  
 ՀՅՆԳ ՈՒՋԻՆԵՐՈՒ ՄԱՍԻՔ

Թովմաս Ագուինացիի Հիկն Ուղիները կարելի չէ վերածել վերոյիշեալ տիպարներէն որեւէ մէկուն: Անոնց ամենէն բացայայտ նկարագիրը այն է որ բոլորին ալ մնկնակէտը փորձառական տուեալ մըն է. իբրեւ հաստատուած իրողութիւն կը նկատեն արտաքին աշխարհի գոյութիւնը եւ հիմնուած են ընութեան վրայ: Ասոր հետեւանքն է առաւելարար ասոնց մեծ կարեւորութիւնը կրօնի պատմութեան համար: Հիկն Ուղիներուն ծագումը բրիտանական չէ. անոնք բոլորն ալ իրենց ամբողջութեամբ կը զըտնըլին Պղատոնի, Արիստոտէլի, Ստոյիկեաններու կամ Մայմոնիտի մօտ. եւ Ս. Թովմաս, երբ կը վերարտադրէ զանոնք, բնաւ կամ գրեթէ փոփոխութիւն չէ մըտցուցած անոնց մէջ: Սակայն իր մերժումը Ս. Անսելմոսի էքսքանական փաստին՝ ի նպաստ Հիկն Ուղիներուն, յայտնաբերած է մեծ յեղափոխութիւն մը բրիտանական կեցողածքին մէջ, նոր ուղղութիւն մը դէպի

արտաքին նիւթական աշխարհը, ճանաչում մը ստեղծագործութեան՝ իբրեւ ակնյայտ վկայութիւնը Ստեղծիչին: Նոր-Պլատոնականութեան երկարատեւ գիշերը հասած էր իր վախճանին եւ արհամարհանքը որ կար նիւթին հանդէպ՝ կը պատկանէր անցեալին: Փաստարկութիւնները հիմնուած են խորապէս ճանաչումին վրայ ներքին յարաբերութիւններու՝ դէպքերուն միջեւ, յարաբերութիւններ՝ որոնք կը վերածեն զանոնք օղակաւորումներու կամ դասակարգումներու, որոնցմէ իւրաքանչիւրը կը տանի եւ կը հասնի Աստուծոյ: Այս դասակարգումներուն մէջ մեծ դեր ունի պատճառականութեան սկզբունքը: Ս. Թովմասի մտածողութիւնը տիրապետուած է Արիստոտէլեան այն գաղափարով որ ամէն երեւոյթի ետին կան պատճառներ որոնք ճանաչելի է ոյթներ են: Բնութեան համակարգութիւնը ապահովուած է պատճառներու օղակաւորումներով՝ կախուած, այսպէս ասած, Աստուածութենէն: «Պատճառ» իմացքը մեծ փոփոխութիւններ կրած է Արիստոտէլէն ի վեր եւ Արիստոտէլեան պատճառի գաղափարը ներկայ բնագիտութեան մէջ կը կրէ մաթեմատիքական օրէնք կամ նախատեսութիւն անուաները: Այս նոր իմացքին ազդեցութիւնները բնական աստուածաբանութեան վրայ պիտի ուսուծնասիրուն քիչ մը անդին:

Ապա, ուշագրաւ է որ իւրաքանչիւր փաստարկութեան վերջին մասը հիմնուած է նմանուղիքեան սկզբունքին վրայ, ըստ որում, երբ երկու տարբեր իրեր կը յայտնեն զուգահեռականութիւն մը որոշ երեւոյթներով, կարելի է արդարացիօրէն վերաբրել մէկուն՝ միւսին մօտ յստակօրէն ծանօթ բան մը, մանաւանդ երբ վերագրուածը կապ ունի զուգահեռականութիւնը հաստատող երեւոյթներուն հետ: Ս. Թովմասի տեսութեան մէջ մեծ դեր ունի նմանողութեան այս սկզբունքը: Այսպէս, օրինակ՝ հիկզերոզէ փաստին մէջ կը դիմում տիեզերքի կարգութեան եւ ներդաշնակութեան, ցոյց տալու համար որ ընու-

թիւնը կը ձգտի նպատակի մը իրագործումին: Եւ այս երեւոյթը այնքան զուգահեռ — նման — է նիւթական մարմիններու ձգտումին իրենց յատուկ կացութիւնը զըտնելու, որ կը տարուինք, նմանողութեան հիման վրայ, տալու բնութեան բնութիւն մը՝ — φύσις — որ նման է նիւթական մարմիններու բնութեան — φύσις — :

Նմանողութիւնը, ինչպէս մասնաւորէն ընդհանուրին բարձրացող տրամաբանութեան ձեւը, օրինակէ մը կատարուած հետեւութիւն մըն է էպպէս եւ իբր այդ՝ անորոշութեամբ շրջապատուած. կարելի չէ՝ բացարձակ համոզում ունենալ փաստարկութեան մը վրայ, որ անծանօթ էութիւններու գոյութիւնը կը հետեւցնէ մեկնելով պարզապէս տարբեր էոյթներու գոյութեան իրողութենէն: Գործնական կեանքի մէջ սակայն, հետեւողութիւն մը՝ նմոյշէ մը հանուած հետեւութիւն մը կրնայ յաճախ ծառայել իբրեւ տրամաբանական հիմ մը՝ համոզում գոյացնելու եւ գործի անցնելու համար:

Անտարակոյտ որ պատճառականութեան եւ նմանողութեան պէս սկզբունքներ կը տանին մեզ ուղղակի կատարուած դիտողութենէն եւ փորձառկութիւններէն անդին եւ կը պատկանին էաբանութեան եւ անդրանցականի կալուածին, մէկ խօսքով՝ բնագիտութեան. ասով կը բացատրուի թէ ինչո՞ւ այս փաստերը ստիպողականութեան հանգամանք չունին. պատճառն այն է որ ընդհանուր հասկացողութիւն գոյութիւն չունի բնագիտական հարցերու շուրջ:

Ուրիշ ընդհանուր դիտողութիւն մը, որ բնականօրէն իր տեղը կը գտնէ հոս, այն է թէ փաստերը, ինչ որ ալ ըլլան, պէտք է կապուած մնան մեր մշակոյթին եւ անով պայմանաւորուած: Այս դիտողութիւնը կը կիրարկուի նաեւ զուտ մաթեմատիկայի խնդիրներուն, որոնք, ինչպէս տեսանք, կը պահանջեն նուազագոյն թիւ մը նախադրեալներու. որովհետեւ նոյնիսկ այս նախադրեալները, այսինքն տրամաբանութեան հիմնական սկզբունքները, ենթակայ են

փոփոխութեան: Վերջերս ասոնք խնդրոյ առարկայ եղան իրենց կարեւորագոյն կէտերուն մէջ՝ Պրուըրի ուսումնասիրութիւններով, գորս կարելի է յիշատակել այստեղ: Աւանդական տրամաբանութեան հիմն է «երրորդի արտաքսման սկզբունքը», որ կ'ըսէ թէ՛ կամ նախադասութիւն մը եւ կամ անոր ժխտականը միայն ճշմարիտ է: Պրուըրը քննական ուսումնասիրութեան կ'ենթարկէ «ճշմարիտ» բառը, եւ կ'եզրակացնէ թէ՛ եթէ չկայ որեւէ երեւակայելի միջոց վստահ ըլլալու համար թէ նախադասութիւն մը ճշմարիտ է կամ ոչ, «ճշմարիտ» իմացքը որեւէ բանի չի ծառայեր, եւ թէ միակ համագօրը «ճշմարիտ» բառին որ արժանի է գործածութեան «ստուգելի» բառն է: Զուգահեռաբար, կարելի է «սխալ» կոչել նախադասութիւն մը միայն այն ատեն, երբ անոր ժխտականը ստուգելի նախադասութիւն մը ըլլայ: Առնենք օրինակ մը մաթեմատիկայէն. Որ թուական արժէքը — շրջանակի մը ունեցած յարաբերութիւնը իր տրամագիծին հետ —. այսինքն 3,1415926536... որուն թուանշանները վերջ չունին, թէ եւ կարելի է շարունակել շարքը որքան որ ուզենք: Նկատի ունենանք այժմ հետեւեալ նախադասութիւնը. «Տեղ մը այս տասանորդիներու շարքին մէջ կը գտնուի յաջորդութիւն մը տասը հատ 5 թուանշաններու, այսինքն 5555555555»: Կարելի է մտածել որ տասանորդիներու ճշգրիտ հաշիւ մը տայ այս յաջորդութիւնը, այս պարագային նախադասութիւնը ճշմարիտ է. եւ կամ կարելի է մտածել որ մէկը գտնէ 6 բրիտի փաստ մը թէ՛ այսպիսի յաջորդութեան մը հանդիպել անկարելի է, եւ այս պարագային նախադասութիւնը պիտի ըլլար սխալ. բայց յայտնի է թէ ասոնք չեն միակ հաւանականութիւնները. կարելի չէ՛ նախադասութիւնը ստուգել անպայմանօրէն եւ ոչ ալ անոր ժխտականը, այսինքն այդ նախադասութիւնը ճշմարիտ կամ սխալ չէ՛ անպայմանօրէն՝ այն իմաստով որ կու տանք այժմ այդ բառերուն: Հիմներուն դաւանած անխախտ

հակադրութիւնը «ճշմարիտ»ին եւ «սխալ»ին չ'արտայայտեր յարմար ծեւով մը կարելիութիւնները, զորս կարելի է գտնել եւ զանազանել նախադասութիւններու տրամաբանութեան մէջ: Հետեւեալաբար, այսպիսի նախադասութեան մը պարագային, կարելի չէ կիրարկել «երրորդի արտաբանութիւն»ը. եւ ինչպէս Գրուրը կամ իր աշակերտները ցոյց տուին, կարելի է տրամաբանութեան գոհացուցիչ դրութիւն մը ստեղծել առանց նկատի ունենալու այդ սկզբունքը: Այսպիսի «եռարժէք տրամաբանութիւն» մը, ինչպէս կը կոչեն զայն այժմ, ապագայուցուած է որ կափազանց օգտակար է լուծելու գուճարաններու տեսութեան խնդիրները: Ինչ որ սերունդի մը աչքին կ'երեւի իբրև ներհայեցողութեամբ ստացուած անառարկելի տրամաբանական սկզբունք մը, կրնայ չուենալ նոյն երևույթը յաջորդ սերունդի աչքին, որ ունի աւելի լայն հայեացք մը տիեզերքի կարելիութիւններուն վրայ:

Այս կէտին հասնել է ետք, կրնանք ըսել առայժմ բառ մը առարկութիւններու մասին, զորս միջնադարեան եւ արդի հեղինակները ուղղեցին Հինգ Ուղիներուն դէմ, հետագային ձգելով անոնց ընտրութիւնը: Այս առարկութիւններէն ոմանք կը փաստեն միայն փաստարկութիւններուն ոչ-ստիպողական հանգամանքը, առանց նուազեցնելու անոնց իրական տարողութիւնը զգալիօրէն: Ճշմարտութիւն է թէ մասնագէտ փիլիսոփաներու ուղղած ըննադատութիւններուն մեծ մասը կ'անգիտանայ, եթէ համարձակիմ այսպէս ըսել, ընդթը իրաւունքին՝ զանոնք ա՛յս ծեւով նկատի առնելու եւ նպատակը՝ որուն համար յղացուած են անոնք: Ս. Թոմմաս պարագային մէջ սարդի ոտայններ հիւսող վերացական ընազանցութեամբ զբաղող մը չէր, այլ քրիստոնեայ քահանայ մը, որ կը հետապնդէր գործնական ջատագուտութիւնը միայն: Ան աշխատանքի լծուեցաւ ոչ թէ արտադրելու համար ապացուցումներ՝ մաթեմատիկական ապացուցումներու ստիպողական զօրութեամբ, այլ ներկայացնելու փաստարկութիւններ, որոնց հանգամանքը ըլլայ թոյլ տալ մարդուն մտացիօրէն եւ իրաւացիօրէն հետեւեցնելու իր կնանքի ուղ-

ղութիւնը: Կան այնտեղ ընազանցական ենթադրութիւններ, որոնց մասին տարակարծիք կրնան ըլլալ բարձրօրէն մտածող մարդիկ. բայց հասարակ մարդը ընականօրէն տարուած է այս ենթադրութիւնները ընելու իր պարզ աչքերը բանալով եւ անոնց հակելու դժուարութիւն չունի բնաւ: Իմ հակառակս կը նոյնքան գործնական է: Մէկ կողմ կը ձգեմ փիլիսոփայութեան վերացական հարցերը եւ կը կեդրոնանամ առաւելաբար աւելի համեստ՝ բայց կը յուսամ օգտակար հարցի մը վրայ՝ այն է զիտնալ թէ արտաքին աշխարհի մասին այն իմացումները, որոնք իբրև հիմ ծառայած են Ս. Թոմմասի փաստարկութիւններուն, փոխուած են թէ ոչ՝ զիտական մտքի զարգացման հետեւանքով, ԺԳ. դարէն ի վեր:

Կարելի է նոյնպէս յիշել այստեղ, կանխելով աւելի ամբողջական ընտրութիւնը հարցին, իւրաքանչիւր փաստարկութեան ընտրութեան գործածած տրամախոհութեան յատկացուցիչ տարրերու մասին եղած մի բանի առարկութիւնները:

Առաջին փաստը, շարժումէն հետեւցուած, խոցելի է առջին անգամ ըլլալով կիլիոմ տ'Օզգամի կողմէ բանածեւուած առարկութեամբ, ըստ որում «ամէն ինչ որ կը շարժի՝ ուրիշէ մը կը շարժուի» սկզբունքը, որուն վրայ կը կրթնի ամբողջ փաստարկութիւնը, անհաշտելի է *dynameique* ուժականութեան ճշգրիտ գիտութեան հետ եւ հետեւաբար սխալ:

Երկրորդը՝ պատճառ-արդիւնը շղթայաւորութիւններու փաստարկութիւնը, պէտք է հաշուի առնել նոր տեսութիւնները պատճառականութեան մասին, հետեւանք նախ նետոնականութեան, ապա՝ գուճարաններու տեսութեան, եւ պէտք է արդարանայ Գանթի ամբաստանութեան դէմ, այն է թէ՛ պատճառականութեան սկզբունքը կրնայ կիրարկուիլ միայն փորձառութեան կալուածքին մէջ:

Երրորդ ուղիին դէմ, որ կը կրթնի պատահականութեան եւ անհրաժեշտութեան գաղափարներուն վրայ, Գանթ կ'առարկէր թէ՛ պատահականութիւնը եւ անհրաժեշտութիւնը մտքին յառաջ բերած ստորագրութիւններն են միայն եւ անպայմանօրէն՝

չին համապատասխանը առարկայական բանի մը: Կ'առարկեր նաև թէ Ս. Թովմասի փաստարկութիւնը կը ներփակէ ենթարկում մը էքսքանական փաստին զազափարներուն, զ սղափարններ, զորս նոյնինքն Ս. Թովմաս եւ Քանթ համաձայնաբար կը մերժեն: Աւելի ըլլալով, Բոսփ. Պրոսո կ'առարկէ թէ «անհրաժեշտ էակ» գոյութիւն չունի, որովհետեւ անհրաժեշտակալուութիւնը բարոյական նախադրութիւն մըն է, որ կը կիրարկուի նախադասութիւններու եւ ոչ երբեք իրերու կամ գոյութիւն ունեցող բանի մը վրայ:

Չորրորդ ուղիին դէմ, որ է կատարելութեան աստիճաններէն հետեւցուած փաստը, թելադրուած է որ նոյն փաստարկութիւնը, կիրարկուած տարբեր պարագայի մը մէջ, կրնայ առաջնորդել նուազ ընդունելի եզրակացութիւններու. իրականին մէջ, ան շատ դիւրաւ տեղ կու ծիծաղելիին: Օրինակի համար, զատ դիւրաւ կարելի է ընդունել որ որոշ մարդիկ կատակի զգացում մը ունին որ աւելի շեշտուած է ուրիշներէ. արդ — ըստ չորրորդ փաստարկութեան ձեւին —, ասիկա կ'ենթադրէ թէ գոյութիւն ունի էակ մը՝ որ կը մարմնացնէ կատակի զգացումին վերին աստիճանը եւ որ է, այսպէս ասած, գերազոյն կատակասէրը եւ տիպարը ամէն կատակասէրի. հետեւելով չորրորդ փաստարկութեան ուղիին, պիտի տարուէինք հուսանաբար այն եզրակացութեան թէ այդ տիպարը Աստուած է: Այսպիսի քննադատութեան մը կարելի է անշուշտ պատասխանել թէ Ս. Թովմասի փաստը կ'ենթադրէ բարոյական արժէքի մը զազափարը: Անշուշտ թէ բարոյական արժէքը իրական եւ կարելոր բան մըն է եւ իբրեւ հիմ կը ծառայէ սքանչելի փաստերու Աստուծոյ գոյութեան ի նպաստ, բայց այդ կը տանի մեզ արտաքին աշխարհի քննութենէն անդին. ուրեմն չորրորդ ուղիին կը պատկանի կալուածի մը՝ որ քիչ մը տարբեր է միւսներէն եւ զայն կը նկատեմ ներկայ գրքին սահմաններէն դուրս:

Հինգերորդ ուղիին, իրերու կարգաւորութենէն եւ կառավարութենէն հետեւցուած փաստը, եղած է տեսակէտով մը՝ քրիստոնեայ շատագովներու սիրելի փաստը:

Բայց անոր վարկը տուած է բանածեւումներէ՝ որոնք շատ մտացի եւ շրջախայեաց չեն: Զայն բանածեւած են երբեմն հետեւեալ կերպով. «կազմակերպութեան մը գոյութիւնը կը փաստէ կազմակերպչին գոյութիւնը», ինչ որ անշուշտ ուրիշ բան չէ եթէ ոչ զուտ նոյնաբանութիւն մը: Որասուհանդերձ, մասամբ Հիւմի քննադատութիւններուն հետեւանքով բանածեւուած իր «Տրամախօսութիւն Բնական Կրօնի Մասին» գրքին մէջ — հրատարակուած 1779ին — եւ մասամբ Քանթի «Ջուտ մտքի քննադատութեան» հետեւանքով, այս փաստարկութիւնը յետակացուեցաւ եւ բարելուեցաւ անոնց յաջորդող հեղինակներուն կողմէ. մենք պիտի ուսումնասիրենք զայն տիեզերքի մասին գոյութիւն ունեցող արդի տեսութիւններու լոյսին տակ, և. Գլուխին մէջ:

Համառօտելով, կարելի է ըսել որ՝ Ս. Թովմասի «Հինգ Աւղիներ»ուն հետ խառնուած են, առաւել կամ նուազ չափով, ուսուցումներ՝ շարժումի, պատճառականութեան, տիեզերագիտութեան եւ վախճանաբանութեան մասին, բոլորն ալ արիստոտէլեան աղբիւրներէ եկած: Մեր նպատակն է փնտռել թէ մինչեւ ո՞ր աստիճան այս վարդապետութիւնները եւ կամ անոնց հետ կապուած փաստարկութիւններուն յարաբերութիւնը անոնց հետ՝ լուսաւորուած կամ ազդուած են քնազիտական փիլիսոփայութեան հետագայ զարգացումներէն:

Թրգմ. ՇԱՀԷ ՎԱՐԴԱՊԵՏ  
(Շարունակելի՝ 6)

